


ՏԱՆԴԷՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԷՋ



ՀԱՅԱՍՏԱՆ

Մեծ պակաս մը պիտի նկատուէր՝ եթէ մեր Հայ Մատենագրութիւնը այս հոյակապ Բանաստեղծէն ոչինչ ունենար իր ծոցը: Եւ անուշտ մեր ազգը՝ իրաւամբ՝ ուրիշ տեղերէ աւելի իտալիայէ հիւրընկալուող Մխիթարեաններէն պիտի սպասէր ընդունիլ անոր գործոց թարգմանութիւնները, ինչ որ յետոյ ժամանակը ցրցուցուց:

Պէտք է ըսել սակայն, որ ցարդ ունեցածնիս «Աստուածային կատակերգութիւններն» է, ինչ որ ամենէն ձգիւն էր միւս բոլոր ազգերուն համար ալ: Ի սկզբան թարգմանուեցան անկից մի քանի անշատ էրգեր. երբեմն մի և նոյնը՝ տարբեր ժամանակներով:

Առաջին անգամ «Բազմավիպ» (1866 թ. 11) հանրութեան կը ներկայացնէ «Ուխտիկի» եղբայրական պատմութեան գրուագը (Գոթիւք էրգ ԼԲ. 124-139, ԼԳ. 1-78), զոր գրաբար թարգմանած է Հ. Ս. Գանթարեան: Ճիշդ ասոր քով կայ նաև մի և նոյն նիւթին ուրիշ գրաբար թարգմանութիւն մը Սր. Հէրիմ ստղազրուցեալբ: 1871ին «Բազմավիպ» (թ. 2) տուաւ «Գոթիւք» Գ. Երգն ալ, «Երբ Տանգէի ի Գոթիս» վերնագրով, թարգմանութիւն՝ Հ. Ս. Կետարեանի (Գանթարեանի):

1875ին է՝ որ առաջին անգամ ամփոփ ձևով մը լոյս տեսաւ վանքիտ Տպարանէն հատորիկ մը «Հատրնտի յԱստուածային Տեաչարանէն Տանգէի Այիկիւրսով» տիպոսով, Հ. Գ. Նազարէթեանի գրաբար թարգմանութեամբ: Զանազան էրգեր են՝ «Գոթիւք, Մարրարան, Արքայուրիւն» տիպոսներուն տակ ամփոփուած: Անոնցմէ ոմանք թարգմանչէն բարեփոխուելով գրուեցան յետոյ «Երպիւրաղ Հատուածք յՍտարագիկ Մատենագրաց» ի Բ. Հատորին մէջ (տպ. 1877. 1883 վեհեա.): Ճիշդ ասոր մէջ է նաև հոչականուն Բագրատունուոյ հայացուցած «Ամանագիր Դրանցն Գոթիւք»ը, որ սկզբնաւորութիւնն է իրորոզ էրգին:

1880ին ի Տփղիս հրատարակուեցաւ Միլիփո Բելիբոյի «Հալմիկիւցի փրանկիկի քն՝ Ա. Մ. Եղեկեանի (Պրոյեանց) թարգմանութեամբ. ասոր ետևն անցուցած է նաև «Գոթիւք» ի էրգ Ե.էն «Ֆրանկիկայ» ի մտքը, որ իրմէ սուտանայ բարբառով թարգմանուած է:

Սակայն Հայ Գրականութիւնը ամենէն աւելի կը պարտէ Հ. Ա. Ղազիկեանի, որ սկսաւ կարգաւ տալ Տանգէի Գլուխ-Գործոցէն «Գոթիւք» ի «Քաւարան» ի ամբողջական աշխարհագրաթարգմանութիւնները՝ սահուն գրչով մը: Նախ ի լոյս ընծայեց «Գոթիւք»ը, (1903 տպ. Ս.

Ղազար) որ ունեցաւ 1910ին երկրորդ տպագրութիւն մը՝ թարգմանչէն բարեփոխուած, 1905ին հրատարակութեան տուաւ նաև «Քաւարան»ը, բայց արձակ: Յոյժ փափաքելի է մնալ որ այս ալ իր Բ. տպագրութեան ժամանակ ասանաւորի փոխուէր: Հ. Ղազիկեան այժմ պատրաստ ունի նաև «Արքայուրիւն»ը, որուն Ա. էրգը առաջին անգամ հրատարակուած է Քերթնի ընծայուած «Բազմավիպ» ի ներկայ թիւիս մէջ:

Ասոցմէ զուրս յատկապէս կ'ուզենք յիշել նաև ընտիր և յոյժ պատուաբեր ուսումնասիրութիւն մը Տանգէի անձին վրայ, զոր կատարած է Միաբանութիւնէն Հ. Գաբր. Նահապետեան իտալ. թերթի մը մէջ՝ ուսկից և առանձին պրակ մը կազմուեցաւ վերջը: Իր տեսութեանց առարկան է Հառվայ Ս. Խաչ Երուսաղեմի կոչուող կոստանդինեան եկեղեցոյն աւագ խորանի մեծ որմանկարը, որ կը ներկայացնէ Ս. Խաչի գիւտն ու վերացումը: Հ. Նահապետեան՝ յետ մանրակրկիտ տեսութեանց՝ դիտել կու տայ սոյն խըմբանկարին մէջ Տանգէի պատմկարին գոյութիւնը, զոր դեռ ոչ մէկ հնախօս չէր անդրադարձած: Զայս ապացուցանելու համար՝ նախ քննութեան կ'ենթարկէ Տանգէի կեանքին հետ սերտ կապ ունեցող Կիպրեանց և Կուէթեանց կոիւները և կը համեմատէ այդ որմանկարին ներկայացուցուած անձնաւորութեանց ու դիրքերուն հետ՝ զոր նկարիչը ուզած էր պտղել խորհրդական ձևի մը տակ: Մէջ կը բերէ միանգամայն զուգահեփութիւն մը, անդրադարձնելով Աստուածային կատակերգութեան մէկ անցքը (ԳԺ. էրգ ԺԼ. 28-33) թէ Տանգէ մեծ Յոբելանին տարին կը գտնուէր ի Հառվայ: Սոյն յօդուածի շահեկանութիւնը նկատի առնելով կը յուսանք ուրիշ անգամ ամբողջութեամբ ներկայացնել Բազմավիպի ընթերցողաց:

Հ. Ղ. ՏԱԵՆ

ԱՄԵՐԻԿԱ

Nuova Antologia գրական հանդիսին մէջ Յակոբ Պոնի յօդուած մը նուիրելով Տանգէի ուսուցանման մասին Միացեալ Նահանգաց մէջ, հետեան տեղեկութիւնները կու տայ:

1829ին Նիւ-Եորքի Columbia վարժարանը նորութիւն մը կը ներկայացնէր հիմնելով ամբողջ իտալական մատենագրութեան համար, ապա դասընթացով և ապա ուսուցչով, առանց ա-

1. Rassegna Nazionale 1917 թիւ 1. էջ 61-70.

չակերտի և առանց թռչակի: Այս անգրանիկ ուսուցիչը իտալացի մըն էր ութսունամայա, Lorenzo da Ponte, ծնած Զենեստ, տեղեակ լատին լեզուին, միանգամայն թատերգրակ բա- նաստեղծ՝ 1805ին ընտանեօք երթալով Ամերիկա, տարիներ վերջ Նիւ-Իորքի մէջ առանձին զգրոց մը կը բանայ իտալերէնի ուսուցման համար և գրագրասներ կը հաստատէ իտալ մասնեագիր- ներու գործերուն համար: Իր գասաւանդութեանց միջոց կը կարգաւ «Աւտուստային կատակեր- զարիւր» և «Ի մեկնէ» իրմով իտալ լեզուն և մասնագրութիւնը Ամերիկայի մէջ մրում և զարգացում կը գտնեն և ամերիկացիներն ինք- նին կը սկսին անով զբաղիլ: Տանդէի առաջին թարգմանութիւնը կը կատարուի Caryl 1822ին և կը տպուի Ֆրիւանկֆիլմ:

George Ticknor նոր մրում կու տայ Տանդէի ուսուցման, Harvardի մէջ մասնաւոր ընթացք մը հիմնելով Ատուստային կատակերգութեան համար, ինք բացի եռասնտոր ձեռագիր պատ- մութենէ Տանդէի ժամանակի իտալիոյ քաղա- քական և կրօնական զինակիրն, յօրինած է նաև վերլուծում մը Տանդէի փերթուածին երեք երգե- րուն:

Ticknorի նման ուրիշ ամերիկացի մըն ալ Richard Henry Wilde, սիրելով իտալ լեզուն և մասնագրութիւնը, կու գայ իտալիա և թոյլ- տուութիւն ստանալով Ֆրիւանկէի Վեժ Կուքսըն՝ Մետչիներու դիւանատան մէջ կ'ուսուցնասիրէ իտալական գրականութիւնը: Ամերիկա գտնու- նալով 1847ին կը մեռնի զոդին չընթմ և կը թողու ձեռագիր Life and Times of Dante և իտալ քնարգրակներէ կատարած թարգմանու- թիւններն: Ինք կը նպաստէ միանգամայն Տանդէի դիմանկարը գտնելու աշխատութեանց, գծուած ձիթթիթէ: Ֆրիւանկէի պալատի մը մտարտն մէջ:

Բայց Տանդէն ամերիկացոց իրապէս ծանօ- թացուցած ըլլալու փառքը կը պատկանի Henry Wadsworth Longfellowի, Յաջորդելով Tick- norի Harvardի վարժարանին մէջ, քսան տարի կը զբաւէ այն աթոռը՝ դասեր աւանդելով Տան- դէի վրայ և բացատրելով Ատուստային կա- տակերգութիւնը: Քատուն տարեկան նշած մի- շոց կանոնաւոր կերպով թարգմանութեան կը ձեռնարկէ Տանդէի փերթուածին, սկսելով Քա- ւարակէն: Երկար առին կը զբաղի իր թարգմա- նութեան քննութեամբ և սրբագրութեամբ, և յայտն իրեն կը գործակցին իր բարեկամներէն Lowell, Norton և ուրիշներ: Իր թարգմանու- թեան երեք հատորները կը տպագրուին 1867ին, որուն մեծ յոյսով կը սպասէին ամենքն ալ: Թարգմանութիւնը կատարած է անձամբ, բայց բնագրին շատ հաւաստարմ մնալով, զրեթէ բառ առ բառ հետեողութեամբ:

Նոյնպէս սիրահար մ'եղած է Տանդէի՝ ամերի- կացի ուրիշ բանաստեղծ մ'ալ Thomas William Parsons: 17 տարեկան կը ճամբորդէ իտալիա, կ'ուսուցնասիրէ Ատուստային կատակերգու- րիւնը և կը սկսի թարգմանել յանգւտոր եռա- տող առնելով, տող առ տող հետեմով բնագրին: Յճառ սակայն քառատող առնելու կը փոխարէլ,

կարծելով թէ այնու աւելի պիտի կարենայ մեր- ձենալ յանգւտոր եռատողերու երկար ներգալ- նակութեան, 18է3ին կը հրատարակէ Գոթլոքի առջին տասն երգերուն թարգմանութիւնը: Քա- շարակի թարգմանութիւնը չկրնար լրացնել և Արքայութենէն հատուկտորներ միայն կը թարգ- մանէ:

James Russell Lowell, հեղինակ Biglow Papers, Sir Launfol, The Courtin և ուրիշ քերթուածներու, տանդէատերներու մէջ ամենէն աւելի ամերիկացին կ'ըլլալ: Երբ արդեւնք իր երկարատև ուսումնասիրութեանց, կը թողու մե- զի պայծառ դիմանկար մը Տանդէին, պատմու- թիւնը իր պարծած կենսքին և իր գրուածներուն: Կ'ըսէր թէ «Ատուստային կատակերգութիւնը առաջնորդեց զիս այն սակաւ գիտութեան» գոր տացած եմ»: Ինք կը սիրէր Տանդէն ոչ միայն իբր բանաստեղծ՝ այլ և իբր ազգու ոյժ մը, իբր զօրութիւն մը, որ ցաւոց մէջ կը յարու- ցանէ զմզմ կը համեմատէր զայն յուշարձանի մը հետ՝ կանգնած հին և նոր դարերու անշքաւ- սին մէջ:

Harvardի համալսարանին մէջ Lowellի կը յաջորդէ Charles Eliot Norton: Ինք 1859էն սկսեալ Atlantic Monthlyի մէջ յօդուածներ կը հրատարակէ Տանդէի վրայ, 1867ին կը վերջացնէ Vita Nuovaի թարգմանութիւնը: 1891-92 տը- պագրութեան կը յանձնէ Ատուստային կա- տակերգութեան արձակ թարգմանութիւն մը, որուն ձեռնառւելը էր նաև John Carlyle որ եթէ վերջնացուցած ըլլար, Norton ձեռք բերներն նման աշխատութեան, համոզուելով բանաստեղծի մը մտքէն ծնած և ազնիւ ձեռք գրեցած զաղա- փարներու արձակով ներկայացնելու անարգա- սաւորութեան վրայ: Norton այն գիրքերն որ ծառայեցին իրեն այս թարգմանութեան համար, նուիրեց զանոնք Harvardի վարժարանի գրա- տան, և որոնք յետոյ կորիզը կազմեցին Dante Societyի գրադարանին:

Ամերիկայի դեռ ուրիշ գրատուններ ալ կը պանծան տանդէական շատ կարեւոր հասարածոյ- ներով: Cornell համալսարանի մասնեագրարեք նկատմամբ Ատուստային կատակերգութեան և իր հեղինակին բազմաշխարհիկ գրականութեան, ինչպէս նաև իր մատենադաստիական հանուարու ժողովածոյին համար, աշխարհի ամենէն կա- ռեորն է: Francis Macaulayի գրագրարանի իտա- լական բաժինը, ճոխ հին տպագրութիւններով, ժառանգութիւն կ'իյնայ Pensilvaniaի համալ- սարանին:

Գրադարաններու ճորտանալով և նորիտ հիմ- նուելով, տանդէական ուսումնասիրութիւնները մեծ զարգացում կը գտնեն Ամերիկայի մէջ և Տանդէն իր բնագրին մէջ կարողաւու փափաքը ամերիկացիներու լրջութեամբ զբաղիլ կու տայ իտալերէն լեզուով: Հիմալ ամենէն աւելի Har- vardի համալսարանն է որ իտալ մասնեագրու- թեան ուսուցման մէջ միտենբը կը գերազանցէ, և այս աթոռին փառքն է Ուշալ. Gradgent:

Հ. Կ. ՔԻՊՐԵԱՆ

ՀԱՐՈՒ

Տանդէի ճրգ հարիւրամեակին առթիւ, շաբոնի մէջ ալ այս տարի հանգչտնի պիտի կատարուին. անշուշտ ոչ այնքան շքեղօրէն որքան Եւրոպիոյ մէջ, վասն զի քիչերը կը ճանչնան Տանդէ, և այն երկրորդ թարգմանութեանց շնորհիւ, և անոր մեծութեան վրայ գաղափար չեն կրնար կազմել: Այս մեծարանաց մէջ աւելի գործնական մաս պիտի ունենան՝ երբ բնագրին վրայէն ճաբոններէն հաւատարիմ թարգմանութիւնն ի լոյս ընծայէ Հարութքիի Եփոյի ուսուցիչն:

Երբ մտաւ շաբոն Տանդէի երկը: — Հաւաւ նաբար շատ ուշ, վերջի տարիներս. կան սակայն շատ պաշտպանողիներ ալ որ Տանդէի Տեսիլքը ձեռնով եղած է անոնց՝ երբ դեռ փակուած ազգ մ'էին՝ Տէչիմա կղզին հաստատուող Հոլանտացւոց միջոցաւ. բայց դեռ ապացոյց մը չեն գտած:

1902ին Ալէքիմբայ շաբոնական թերթը եզական բաղդատութիւն մը կ'ընէր ընդ մէջ Աստուածային կատակերգութեան և էշին Սօզու կամ Ճէնիին պուտոտայապատի մը գաղափարներուն, որ նշանաւոր քանանայ մ'էր Քիոզոյի հիւսիսակողմը՝ Հիէյ լեռան վրայի էշին տաճարին: Իր գործը «Ոյւ-Խոշու»: հաւաքածոյ մ'է պուտոտայական հաստատոր գրուածներու. նպատակն է ցոյց տալ աղտեղի աշխարհէս ազատելու, և առանց դժոխք ինչալու՝ յախտենական երջանկութեան հասնելու միջոցները:

Այս գրուածքին մէջ կան մանրակէպեր՝ որ Տանդէիները կը յիշեցնեն, մանաւանդ հոգիներու տանջանաց մասին. կը նկարագրէ անվերջ տանջանքերի՝ որոնց պատճառը սերն է:

Ավայն տեսիլ մը չէ այդ, այլ կրօնից տարածան համար խմբագրութիւն մը:

Մասնաւոր ուսումնասիրութեան մը աւելի արժանաւոր է Եփենոյի (1723) «Քանդօզուտըն» կամ «Յայտնող տեսիլ»ը, գիտնալու համար թէ ինչ յարաբերութիւն կայ այս գրքին և Տանդէի գործին մէջ: Հանտացի (հիւսիսային շաբոն) 14 տարեկան, տգէտ և թոթով գեղջուկի մը, Եփենոյի, ճշմարիտ տեսեան մը պատմութիւնն է այն: Անգամ մը ձիւնանից ձորի մը մէջ կը մար կ'իյնայ տղան, և երկար ատեն հոն կը մնայ. բարի անցողներ՝ փոխադրելով զինքը իրենց տունը կը սթափեցնեն: Կարթիսայ բոլորովին փոխուած, ոչ ևս թոթով, այլ այնպէս լաւ կը խօսի որ ծառով գիւղացիք գաւազացած՝ հրաշք է կ'ըսեն: Տղան կը պատմէ մարած ատեն ունեցած տեսիլը՝ զոր ներկայ եղողները կը գրեն և բոլորն ալ կը ստորագրեն բացի Եփենոյէ՝ որ գրել չէր գիտէր: Շատ հետաքրքրական և նման է սա Տանդէի տեսեան. ասանոր քանի մը կէտերը: Եփենոյ ուղիւով իր ընտանիքին փրկութիւնը ապահովել՝ կը փութայ դէպ ի յուսոյ բուռը, ուր կը կարծէր ուզածը ձեռք բերել: Երկար և անհարթ ճամբուն վրայ արգելքներու՝ ինք գազաններու կը հանդիպի. այն ատեն կ'երևնայ իրեն Եփոյ (տղոց պաշտպան աստուածը) որ զրկուած էր անոր օգնելու և երկնային ճամբորդութեան մէջ առաջնորդելու:

Յետոյ դժոխքի դուռը, Սանծու գեաը՝ որ կը համապատասխանէ Ափերոնի, հանդերձ Եօզու-թա-նօ-պապա (պառաւ մը) հրէշով՝ կը յիշեցնեն կարոն. Եմմայի դատաստանը (պուտոտայական Մինն), դժոխքի տանջանքները, արքայութեան գանդերու բաժանումը՝ զլիսաւոր կէտերն են որ Տանդէի տեսիլն շատ նմանին... Կը մտղթենք ուսումնասիրաց գտնել թէ արդեօք ինչ յարաբերութիւն կայ Տանդէի և այս գործին մէջ:

Դասակարգ շաբոնի մէջ եղած Տանդէի ուսումնասիրութեան, նկատելու է որ շաբոն շատ հեռու ըլլալով և յարաբերութիւն մը չունենալով, մինչև վերջերս չըլլաւու հաւատարմ էին:

Երբեմն երբեմն նաբոնացի ուսումնասէր մը, ամերիկեան կամ անգղիական գրքերու կամ թերթերու մէջ հանդիպելով Տանդէի և Աստուածային կատակերգութեան վրայ հատուկտոր տեղեկութիւններու, համառօտ յօդուած մը կը հրատարակէր Տանդէի վրայ, բնականաբար անգղացաց աչքով դիտուած: Որով կը գտնուին շաբոններէն քանի մը փոքրիչեան գործեր Տանդէի վրայ, բայց այնքան խեղճ՝ որ բան չեն արժեր: Այս նախնական շրջանը կը գոցուի 19րդ դարով, և 20րդը, կը բանայ կարեւոր շրջան մը Տանդէի ուսման մասին:

Երջանից փայլուն բացումը կը կատարէ Պին Ուէտա, քաջ ուսուցիչ գրականութեան և անգղիական մատենագրութեան՝ նախ Քոքթոյի և յետոյ Քիոթոյի մէջ: Քոքթոյի մէջ 1901ին հրատարակեց ԱՊՊ շէնով ուսումնասիրութիւն մը «Շիգի հաւեղէ» (Տանդէ՝ Աստուածային բանաստեղծ) անուամբ, առաջին անգամ ծանօթացնելով շաբոնի մեծ բանաստեղծը:

Կեծ յաջողութիւն գտաւ այս հանճարեղ հրատարակութիւնը: Քիչ ետք յատուկ միութիւններ կազմուեցան Տանդէի ուսման համար Քոքթոյի և Քիոթոյ կեդրոններու մէջ և ուսումնասիրաց կենսաքին կարեւոր տարր մը կը կազմեն այս միութիւնները: Սոսման իբր դասագիրք Երջառայէ գիւրիմաց և ժողովրդական ոճով՝ Կարչի անգղերէն ոտանաւոր թարգմանութիւնը: Լրջութեամբ և տեղորոշեամբ կարեւորագոյն միութիւնը՝ Քոքթոյի մէջ 1907ին հիմնադրուած է Հարութքիի Եփոյի ուսուցչէն «Տանդէ Քոշուրան» (Տուն Տանդէի) անուամբ, որ արեւել մինչև 1915, այսինքն մինչև իր շաբոնէն մեկնումը:

Այդ միութիւնը կազմուած էր անգղիագէտ 20 հոգիներէ, որոնք ամիսը երկու անգամ կը զուստարուին. ամեն ընկեր պէտք էր Տանդէի մէկ գործը ուսումնասիրել և յաջորդ նիստին տեղեկութիւն տալ և մեկնել. դժուար կէտերը միասին կը լուծէին: Կը գործածէին Լոնկաթէլոյի հաստատարիմ թարգմանութիւնը. սակայն ոչ ոք ծանօթ էր իտալ լեզուին. որով միութիւնը խորհուրդ տուաւ Եփոյի՝ իտալերէն լեզուն սորվելու՝ արտաքին լեզուաց գալուցիս մէջ, և յետոյ կատարելագործելու համար իտալիա ղրկեցին:

Վերջի տարիներս շաբոններէն չորս թարգմանութիւններ երեցաւ, անգղերէնի կամ անգղերէնի վրայէն, թէև փառասիրութեան զգացմամբ՝ վրանին բուն բնագրէն դուռած է: Երկուքը արձակ

թրգմ. որոց մին (1919) ընդարձակ ծանօթութիւններով, և միւս (1916-18) լաւ պատկերներով: Իբրորոց լաւ չհասկցուած՝ գէշ թրգմ. մ'է. չորրորդը շատ ընտիր բայց վերահաս մաշուամբ (1919) հատկապէս մնացած՝ Պին Աւստրի թողածն է:

Կ'արժէ նաև յիշել Իոս. քրիթի Օկա, Տանդէի մեծ սիրահարը, թէպէտ Տաքոններէ միայն գիւտէ, բայց ճշմարիտ մեկնաստ մ'է՝ ուսումնասիրութեան միջոցներ և գրքեր հայթայթելով: Քիոթոյի մէջ, ուրիշի մը հետ ինքը կ'ազմակերպեց Տանդէի 600 մասնակից առթիւ մասնաւոր հանդէսներ, որոնք սակայն հասարակաց հանդէսներն էին, քիչ ըլլալով Տանդէի-ուսումնասիրաց թիւը: Ուսանողաց միջև հակահաստութեանց և ճառախօսութեանց մէջ կայացած նման հանդէսներ՝ ծրագրուեցան նաև Թոքոնի, Օզաքա և ուրիշ քաղաքներու մէջ:

Ճաքոնի դեռ ապրող զլիաւոր բանաստեղծը, Թգուքի Պանսուի, 92 տողով ստանաւոր մը նուիրած է Տանդէի, յորում յետ ակնարկելու բանաստեղծութեան ծագումը Եւրոպայի մէջ, կ'երգէ Տանդէի երկին և իր անծանաթութեան գեղեցկութիւնը, և կը վերջացնէ նմանցնելով Աստուածային կատակերգութիւնը «Ի՞նչ դափնիներու անտառի, երկնքի մթնազած և փոթորկէն մարտուն կապոյտին վրայ բարձրացող լուսինի, առտուն աստղին՝ որ շինջ կը փայլի հեհուտ կ'ուզէ քիչ վրայ, երբ արդէն կատաղի ալքները հանդարտած են. խնկերանցներով և տարակոյսներով ի՞ր մէջ ծովու մը մէջ գտնուած թանկագին մարգարտին. երկնքի կամարէն կախուած ամենամեծ արծաթե ոտայի մը, որուն բողոք լարերը, ճերմակ ամպերու վրայէն գահավիժող Թայֆունի փշուժներուն տակ, հազարաւոր տարիներ կը հեծեն՝ թռթռացնելով անսահման Նոզալի երգը»:

Կ'ը պիտի ունենայ Ճաքոն Աստուածային կատակերգութեան բնագրէն հաւատարիմ թարգմանութիւն մը: Գեռ ժամանակը հասած չէ: Երկար նախապատրաստական ուսումը պէտք է յառաջէ քան զայն. ուսումնասէր համայնքը նախ պէտք է լաւ գիտնայ թէ ո՞վ է Տանդէ, ի՞նչ է Աստուածային կատակերգութիւնը: Յետոյ այս երկու լեզուներն (իտալ. և Ճաքոն.) այնքան հեռու են իրարմէ, որ թարգմանութեան մէջ միայն իմաստը պիտի մնայ առանց գրական արժեքին: Հասարակութիւնն ալ հակակիր պիտի մնայ անոր՝ մուկ ըլլալով զազափարները և օտար անուններով աւելի ևս մթնազած:

Ճաքոնի մէջ Տանդէի պատրաստական ուսման հրատարակումը երեք որոշ շրջաններ պէտք է ունենայ:

1. — Կերկայացման շրջան, յորում մասնաւոր ճառախօսութիւններով և գիւրիմաց հրատարակութիւններով ճանչցնեն Տանդէի կեանքը, իր ժամանակի պատմական ոգին, իր գործին մանրամասնութիւնը, այլբանութիւնները և մեկնութիւնը:

2. — Ուսման շրջան: Այլ ևս հասկողի և հետաքրքրուող հասարակութիւնէ պիտի ելլեն

Տանդէի և իր գործոց ուսումնասիրողներ, և պիտի աշխատին ոչ թէ օտար լեզուաց, այլ բուն իսկ բնագրին վրայ:

3. — Թարգմանութեան շրջան, յորում արդէն պատրաստուած հասարակութիւնը կրնայ գնահատել թարգմանութիւնը, և քննադատներն ալ ճշտութեամբ կրնան դատաստան կորել:

Պր. Ուս. Ն. Երմոյի ներկայիս հիմը կը դնէ շրջ շրջանին՝ պատրաստելով Աստուածային կատակերգութեան 1. Բառգիրքը. 2. Քերականութիւնը. 3. Ճարտասանութիւնը և Չափագրութիւնը, այնպէս որ Ճաքոն ուսումնասէրը զանայ հոն կատարեալ բացատրութիւն մը ամէն մանրամասնութեանց իսկ, և օտար մեկնութեանց դիմելու հարկ չըլլայ:

ՅՈՒ. ՊԵՏԱՐԿԻ Գաղ. Ն. Գ. ՈՍԵՆՆ
L'Italia che scrive
ամսագրերէն

ՌՈՒՍԻԱ

Կարծեմ երկարազդիս ոչ մի այլ աշխարհի մէջ պիտի հանդիպի այնքան զժուարթութեանց, որքան՝ ներկայապէս՝ Ռուսիոյ մէջ, երբ ուսումնասիրող մը դիմէ հաւաստելու համար, թէ արդեօք հոն ինչպէս հասկցուած է Դանտէի իօսքն և անոր բանաստեղծութեան գեղեցկութիւնն: Ռուսիան, որ համաշխարհային կենսոգին տարիներ ամբողջ շնացած է կղզիացած, այն պահուն, երբ զօրաւոր և առողջ ոգիներ հզօրիզազոյս զգացին պէտքը համախմբուելու, վերահաստատելու համար աշխարհի մէջ՝ գիտութեան և արուեստի՝ հոգեկան միութիւն. — Ռուսիան, այն, նա ալ խօսեցաւ՝ աստ և անդ՝ միջնորդաւ իւր փախստականներու և արտօնականներու, որք ձևացուցին փոքր պատկերացումներ (իմա՝ գաղութներ) իւրեանց հայրենեաց՝ օտար հողի վրայ. բայց շատ քիչ բան ցուցադրեց այն մասին թէ ինչպիսի է նոր կենսոյ ոգիներու, որ սիրուցած են աւերակներուն այն զառամեալ և խառնաշփոթ աշխարհին: Այնու հանդերձ, լուսոյ ինչ ինչ նշույնը հասան մինչև առ մեզ՝ նոյն իսկ դեռ ժխացող աւերակներէն՝ ակնարկելու մեզ վերաշինութեան հարաւոր աշխատանքի մասին: Եւ լուսոյ տոյն նշույններէն միտն մէջ կը փայլի Դանտէի անունն: Ռուսական իրերգութիւնը պետութիւնն, Մարսիմ Գորկիի սեսուլութեամբ, նախաձեռնած է համաշխարհային մատենագրութեան մեծ ժողովածոյի մը հրատարակութեան, 1500 և աւելի հատորներէ բաղկացած ժողովածոյի մը. որուն նպատակն է ծանօթացնել Ռուսաց մարդկային ոգուն՝ զուլս-գործողները, նորանոր գիտակնծօրէն մշակուած՝ հրատարակութիւններով: Այդ ժողովածոյի ցանկին մէջ բովանդակուած է նաև Դանտէի անունն: Կինչ այն, Պետրոգրադի հրատարակիչ Գտերինի համար, — որ ներկայապէս Գերմանիա կը գտնուի, Բորիս Չայցնէ թարգմանեց արձակ «Կոմիա»-ը և յայտարարուած է որ շուտով պիտի տպագրուի: Չայցնէ յայտնի է իւր նախապէս կատարած

իտալական մատենագրութեան ուսումնասիրութիւններովն և իտալական կենսիքէ առնուած վէպերովն, որոց վերջինը «Հասփախիչն» տպագրուած է՝ նոյն Գծերին հրատարակչի կապանդէի (Almanacco) մը մէջ:

Որքան որ ալ՝ իտալիոյ սահմանակից աշխարհներու պէս, — որք աւելի կարող էին ենթարկուիլ իտալական բանաստեղծութեան ազգեցութեանն ընդհանրապէս և ի մասնաորի՝ Գանտէի բանաստեղծութեանն, — որքան որ, կ'ստեմ, բազմաթիւ չըլլան Ռուսիոյ մէջ կատարուած Գանտէի թարգմանութիւնքն, այնու հանդերձ բաւականաչափ փունջ մը կը կարգեն անոնք, որ կը հաւատեն թէ՛ ոչ Գանտէի հոն վայելած ժողովրդակատութիւնը, զոնէ ապահովապէս այն լայն ծանօթութիւնն ու հիացմունք, զոր Ռուսներն տածեցին ղէպ և Գանտէն յընկացս իւրեանց արդի հոգեկան յեղաշրջութեանը: Եւ դիտելի է, որ ի նկատի առնելով այն մեծ դիւրութիւնը՝ զոր սլաւներն ունին՝ օտար լեզուներու ընթերցման, կրթութեան դասակարգերու համար այնքան ալ շատ պէտքը չէր զգացուեր թարգմանութիւններն: Եւ սակայն այնպիսիս ուրիշ ոչ մէկ լեզու, մինչև անգամ գերմաներէն իսկ՝ չունին այնքան մեծ՝ թիւով հրաշալի թարգմանութիւններ՝ որքան անուշիկ լեզուն:

Վկարտացցիների՝ իւր «Գանտեարևուրեան» մէջ մեզ տուած ցանկն, որ լոկ վեր ի վերանց քաղուած տեղեկութիւններ մ'են, ինչպէս ինքն հեղինակն ալ կ'ըսէ, չէ կարող զողափար մը տալ այն գործօնէութեան՝ զոր ցուցած են ռուսք՝ վերաբերմամբ Աստուածային կատակերգութեան:

Այս վերջնոյս չորս ամբողջական թարգմանութիւնք կան, որոցմէ երեքն օտանաւոր, իսկ մին արձակ: — Ամենէն հինն, Գիմետրիոս Մինայէվիւնը, որ շատ անգամ տպագրուած է՝ վճիթի հրատարակութեամբ՝ Գորէի պատկերներով 1874—76 թուականներու գործ է: Մինայէվն (1835—1889) ռուս ամենէն աւելի զործունեայ և հաւատարիմ թարգմանիչներէն մին եղաւ: Կա թարգմանեց զանազան հեղինակներէ, ինչպէս՝ Բարթո, Բուտն, Վուր, Գեօթէ, Հայնէ: Իտալականէ՛ր բաց ի Աստուածային կատակերգութեանէ՛ն՝ թարգմանեց նաև Լէպարդիին: Միւս օտանաւոր ամբողջական թարգմանութիւնն, աւելի արդի (1894), Ա. Ֆեօդորովինն է: — Միննոյն 1894 տարւոյն հրատարակուեցաւ Չոյլ-Կոյի արձակ թարգմանութիւնն. որուն՝ թարգմանիչն՝ կցած է յերկար ուսումնասիրութիւն մը՝ Գանտէի մասին՝ անոր անձնաւորութեան և անոր ժամանակին վրայ: — Ամենէն աւելի հաշակաւորն և նորագոյնն, որուն երկու հրատարակութիւններ կան, — առաջինը՝ 1907ի, երկրորդն՝ Մուգորիների՝ 1909, զարդարուած 12 պատկերներով և ճոխացուած մեկնաբանութիւններով, — կը պատկանի Գեմետրիոս Միննի արդէն ծանօթ իւր Ալգաուտած յիշատարիմ թարգմանութեամբն: Մինի թարգմանութեանս, — որ կատարուած է յանգաւոր երբեակներով, — առաջին հրատարակութիւնն ստացաւ՝ Պետերբուրգի Գի-

տութեանց շեմարանի «Պուլկինեան» մրցանակն. զոր շնորհելու համար կայացուած պատճառաբանութեան մէջ այսպէս ըսուած է.

«Թարգմանիչն հարստացուած է հայրենի «մատենագրութիւնը» ճշգրիտ փոխադրութեամբ՝ «քերթողական ստեղծագործութեան համալիրաբար» հային ամենագերագանց զործերն միոյն: Պա՛ս «հեղով բնագրի ոտանաւորի ձևն» թարգմանիչն՝ «գիտցած է արուեստօրէն իուստապիսիս գծուալ»: Դու՛թիւններէն, զորս ամեն զորս թալլափոխի կ'ըստեղծէ նոյն ինքն բնագիրն, ոչ միայն ներքին «բովանդակութեան ճոխութեամբ» այլ և իւր «պարզապէս արտաքին յատկութիւններով», «նկատելով ռուսական բառերու՝ իտալական «բազդատմամբ» աւելի երկարութիւնն, ռուս «յանգիրու յարաբերական արքայտութիւնն, են»:

Սրապ գործն արդարև մեծ արժէք ունի, և իւր մեկնութիւնքն՝ զոր կցած է թարգմանութեան և յորում հաշուի առած է «Աստուածային նագներգութեան» ամենաթմուրակի կտորներու բոլոր լաւագոյն մեկնութիւնները՝ կը յաւելուս պատմական և բանասիրական կարեւորութիւնը երկուս, որ արդէն արուեստի նշանաւոր գործ մ'է:

Առանձին առանձին երգերու թարգմանութեան մէջ հարկ է նշանակել «Գիմուրք» թարգմանութիւնքը՝ Վ. Պետրովի (1871), օտանաւոր, և Ն. Գուրլանովի (1899), նոյնպէս օտանաւոր. Եւ կոլորդիվոյայի (վան Գիմ, 1875), Ս. Զարուդինի (1837) և Պ. Կատչինի (1894), արձակ թարգմանութիւնք: — «Գլաւարան» երկու անգամ զատ զատ թարգմանուեցաւ Ա. Մալոմոնի և Մ. Գարբովի ձեռքով: Առանձին դրուագներ ալ թարգմանուեցան Ա. Նորովի, Ա. Օրլովի և Պ. Վէյնբերգի ձեռքով: — Ամբողջ հագնեցութեան թարգմանութիւն մ'ալ կայ, որոյ մասին չեմ կրցած որոշ տեղեկութիւններ գտնել և որ շատերէն յիշուած է, կատարուած է Տիկին Զիւմինայի ձեռքով և հրատարակուած վեց մասերով, Գորէի պատկերագրութեամբ:

Նոր-կեանքի թարգմանութիւն մ'ըրած է Պ. Մ. Ֆեօթորովն, որ օտանաւոր թարգմանած է անոր նուագներն ու երգերը: — Երկար հատուած մ'ալ նոյն Նոր-կեանքի՝ թարգմանուած է ռուս ամենանշանաւոր փիլիսոփայի ձեռքով, որ է Վլադիմիր Սոլովիէվն (1853—1900):

Եթէ բաւական ճոխ է թարգմանութեանց շարքը համարութեամբ անօր՝ որ զեռ արդի ժամանակներ ծանօթացան ռուսք Գանտէի հետ. միւս կողմանէ աղքատ կարելի է համարել Գանտէական մատենագրութիւնը, բարձր սեղմ իմաստով: Մի քանի՛ մեծ կարեւորութիւն չունեցող՝ ուսումնասիրութիւններ, զորս գտնելի ալ զօտար է, ցրուած կան վերջին տարիներու մատենագրական թերթերու և Գիտութեանց ձևնորակի հանդիսին մէջ: Բայց նշանաւոր է Ս. Պ. Ե՛վիւրիովի յօդուածն, որ 1883ին հրատարակուած է Մուգորայի համալսարանի հանդեսին մէջ: Դա՛ Ռուսոյ մէջ Գանտէի մասին հրատարակուած՝ ամենահին յօդուածն է: 1855ին, Հայրենի Օրագրութեանց մէջ լոյս տեսաւ կուրիալիզմի

ուսումնասիրութիւն մը. «Դանտէն, իր գարն և իւր կենսին» : «Եւրոպայի յրաբերի» 1866, 1868 և 1888 թթ. մէջ կան Ալեքսի Կ. Վենելովսկիի յօդուածները: Հնամարսնական Ալեքսի Վենելովսկիի երգական համաբար մարդ է. իւր 1904ի գլխաւոր գործն՝ Գուրգուկոսյան Բանաստեղծութեան վրայ՝ մեծ բանաստեղծին կանգնուած հշմարիտ յուշարձան մ'է: Վենելովսկիի հրատարակած, իտալական մատենագրութեան վրայ ըրած ուսումնասիրութեանցմէ՝ ի մէջ այլոց՝ յիշատակութեան արժանի է Բովկուչիոյի վրայ գրածն, որ նուիրուած է ոչ թէ միայն մատենագրին անձնագրութեան, այլ և միջավայրի՝ յորում ապրեց և գործեց և անոր ժամանակակիցներուն: Վենելովսկի, դարձեալ, օգտակար եղաւ Դանտէական ուսումնասիրութեանց ի Ռուսիա այնու՝ որ 1881ին, թարգմանեց Վենելովսկիի գրածըը «Դանտէ Ալիգիերայ կենսին ու գործերը» (Wegele, Dante Alighieri's Leben und Werke; 1. ed. Jena, Manke, 1852), որուն այլ թարգմանութիւն մ'ալ եղաւ: Դանտէի վրայ ուսումնասիրութիւն մ'ալ Պիլնոյի հատորն մէջ կայ, իտալացի մը որ Ռուսիոյ մէջ կը գաստխօսէր, - «Պատմական ճարտարագիտական մատենագրութեան» . հատոր մը որ 1866ին հրատարակուեցաւ ի Պետրբուրգ և շատ տարածուեցաւ, զոր դեռ ևս կը յիշեն օտաններն: Կոչնպէս նաև Սիմոնովի գործը՝ «Դանտէ, իւր ժամանակն, իւր ծագումն և իւր հանճարն», թարգմանուեցաւ ռուսերէնի կողմից ձեռքով, և 1893ին հրատարակուեցաւ ի Պետրբուրգ: Այս աշխատութիւններէն զատ կարելի է յիշել փորձերն ու յօդուածները՝ Վ. Լեստիկիի, Մ. Վատսոնի և Վ. Չույկոյի, վերջինս վերև յիշեցինք որպէս թարգմանիչ, - և հուսկ Վատսոյի Պրեծ Բրածնակիի որ էր փիլոսոփոս-բանասէր, և սետուշ «Փիլիսոփայական և հոգեբանական հանդիսին» (1864-1900), սա ուսումնասիրեց զ'Դանտէն ամեն բանէ աւելի բանասիրական հայեցակէտով: Բայց առանձնապէս զբաղեցաւ Դանտէյով Ֆ. Բուզուկիճը, որուն ըրած դասախօսութիւններն՝ Աստուածային կատակերգութիւնը ստեղծողի մասին՝ մնացած են անտիպ: Զանոնք պարունակող ձեռագիրն պահուած է Մոսկուայի Բուժանցէյի թանգարանին մէջ:

Նոյնպէս անտիպ մնացած է, ուրիշ շատ աւելի չափաւոր՝ բայց շատ ալ օգտակար գործ մը՝ Տիկիի Պիլների, - ռուս տիկին մը որ շատ տարիներէ ի վեր Նապոլի կ'ապրէր, և որ գրծթէ ամբողջ Աստուածային կատակերգութիւնն բերանք գիտէ և կ'արտասանէ հրաշալի իտալական շնչաով մը:

Տիկին Պիլների գործին նպատակն է, նախ՝ տալ ռուսաց Դանտէի տառակն թարգմանութիւնը, պահելով՝ ռուսերէն բանբով՝ բանաստեղծի բոլոր իսկական բացատրութիւնները, յանելով բացատրական ծանուցումներ՝ այն տեղերը՝ ուր որ, իւր ըրած պարզապէս ստոական թարգմանութիւնն կարող էր բաւականաչափ չլիւլալ ընթերցողի համար:

Ի բաց առակ կատարուած թարգմանութիւն.

ներն և մեկնողական ու բանասիրական գործերն, Դանտէի ապրեցութիւնն Ռուսիոյ մէջ՝ զպալի եղած է բանաստեղծներու և գրողներու գործեղեութեան միջոցով. և կարելի պիտի ըլլար կազմել բաւական երկանց ցանկ որ սկնասրկներու, զորս ռուս մեծ գրողներն ու խորհողներ կ'ընեն վերաբերմամբ Բանաստեղծին: Տիկինք աննոցմէ մի քանին: Անոր կ'ակնարկէ Կոլոլով (1779-1840), որ բերանք գիտէր բովանդակ Աստուածային կատակերգութիւնն, բացի Ռասինի ամբողջ գործերէ և Ապտուպ Երատարիւնի. - Մայկովն, Նեղինակն Կոլման Վրաստանի (Schizzi di Roma) և Նեապոլտոյ Տեսալարանի (Album Napoletano), զորս այնքան ընտիր ռճով իտալերնին յեղած է Նիկիոյ Ֆետաւ. - Ելիոյ Կոչնպուր քննադատներն՝ Գորբոյիբով (1836-1861) և Պիտրեյ (1811-1868) ըր յանձնարարէին Դանտէի ընթերցումն, զատելով զ'Իւնք Շէկուպիւր, Գեօթիէ, Բայրոնի՝ Մարդկութեան ճշմարիտ հանճարներու շարքին մէջ. - Հնքցին (1812-1870), Կաբաբուր և որոնք կ'ողովի (Չանգով), - Ռուսիոյ ազատագրման համար ամենէն մեծ կոտորներէն մին, - սիրահար ընթերցող մ'էր Աստուածային կատակերգութեան: Տիկինք, որպէս հետազոտական բան մը, ինչ որ նա՝ նամակի մը մէջ՝ կը գրէր որ նշանախօսեալ Նաւախայի, 1838ի Սէպտեմբերին. «Ելք Դանտէն յափառակուած էր «այս աշխարհի կենսի հոգերովն, Վիրգիլիոս «երկուս անոր առջև, և անցնելով զհնքը «Դոժոնք» էլ տարաւ ի «Քաւարան»: Նոս նա «ծանօթացաւ «Բէատրիկէի հետ, որ տարաւ «գիւնք յ«Արքայութիւն»: Ահա իմ կենսքս: «Ահա Ոգարիովն և Դոս»:

Ոգարիովն էր ամենէն մտերիմն Հերցէի բարկամներն: Դամանապէս, պարզ հետազոտութեան համար յիշեց Պուչինով (1795-1837) նուազն որ նուիրուած է Նուագին, և որ անմիջապէս միտքը կը ձգնէ կարողակիկի նոյն նիւթին վրայ գրած երկու նուագներն. հոս կը թարգմանինք անոր առաջին քառեակը.

Դանտէն իմոս՝ ոչ արեամբաբէր ըզնուաք.

Ի նոյն գեղանդ սերունչ նեղոր Պետարբուր.

Ըրեալս նորին սիւրբ քերթոյն Մակեթթ.

Ձէր էր նոյն գիւր խոս տըխոսը կատայեաւ.

Դանտէական յիշողութիւն մ'ալ կայ Գոգուի՝ Մեռեալ հոգիք՝ վիպասանութեան մէջ: Գոգուին, որ շատ տարիներ անցուցեր էր իտալիոյ մէջ և շատ հնացումնք և յարգանք ևր ամտէր դէպ ի Դանտէ, զարմանալի չէ որ գաղափարն յղանար իւր գործը Դանտէի ծրարքի վրայ կադապարելու: Մեռեալ հոգիին յոս առաջին մասն համապատասխանելով Դանտէի «Դոժոնք» ին, երկրորդ մասն ծրարգրուած էր որպէս «Քաւարան» մը համար, նմանող Դանտէի «Քաւարան» ին: Եւ այն Նեղինակի մտքին մէջ կը ժայտէր գաղափարն վերջնական ազատութեան, երրորդ գրքի մը մէջ, որ լինելու է «Արքայութիւն»: Բայց, ինչպէս լուր կը դիւնէ Վենելովսկին, պարտաւորը զազտնայ.

նութիւնն (imponente misticismo) Դանտէի «Արքայութեան», հնարաւոր էր միայն մաքուր և անմիջնորդ հաւատոց ժամանակներու մէջ. այնպէս որ՝ Գոգոլի «Արքայութիւն»-ն, յետ չարչարակիր սնանկութեան անոր «Քաւարան»-ին, երբէք պիտի չկարենար ունենալ՝ ոուս երազելալ «Կատակերգութեան» առաջին երգոյն ստեղծագործական մեծութիւն:

Դանտէական ակնարկութեանց ցուցակն պիտի կարողանար դեռ աւելի երկար լինէր: Եւ այն յայտարար է անոր, որ Ռուսոյի համար ի զուր ըստած չէին՝ Ն. Նորազիկով-Ալաբանովի՝ խօսքերն. — որ դեկտեմբերեան մ'էր, հեղինակ՝ այսպէս ըստած՝ «Որթողոքս քրիստոնէական»-ի մը. — նա իւր 1812ի նամակներէն միոյն մէջ, — որոց միջոցով զմեզ ներկայս կ'ընէ Նիժնի Նովգորոդ ապաստանած Մոսկուացի երիտասարդներու բանախօսութեանց, — կը քարոզէր թէ եկած հասած է Ռուսաց համար ժամանակն իրտակելու Ֆրանսիական մատենագրութեան մոզական մանակը, որուն մէջ այնքան ժամանակ պարփակուած էին, նուէլու համար՝ իրեանց լեզուի մէջ՝ դէպի Հոմերոսի, Շէքսպիրի, Երլլերի և Դանտէի՝ գեղեցիկ ասիրն:

ԵՏՏՈՒԷ ԼՕ-ԳԱՏՏՕ

«Գրող Իսաւիա». Հոգմ, 1921, Ապրիլ, Թ. 4.

Երբ խօսք լինում է այն մասին թէ ինչ վիճակի մէջ է Դանտէի բազմը Ռուսոյի մէջ, ինձ կը թուի թէ աւելորդ չի լինիր՝ արդէն Լօ-Գատուոյի հմտօրէն և ընդարձակօրէն գրածին վրայ՝ այս ևս յաւելուլ ըսել, որ բաց ի Զայնէֆէն, — որ ճշմարտեա իտալիոյ ամենէն աւելի եռանդուն բարեկամներէն մին է Ռուսոյի մէջ. — ուրիշ մ'ալ, ոչ պակաս մեծ բարեկամ մեզի և մեծ բանաստեղծ (զուցէ ժամանակակից ուսններէն ամենէն մեծը) ներկայապէս կը զբաղուի Դանտէով. նա է՝ Վիաչեսլավ Իվանով. որոյ աշխատութիւններէն շատով պիտի լոյս տեսնեն, նախ՝ Նոր կեանքը և յաջորդաբար՝ Քաշարարն: Դանտէական ժամանակակից ուսններէն կարող եմ յիշել հոս նաև Վ. Էնո, որ մեռաւ 1918 (երբ Գրախօրը թարգմանելու հետ էր), Ս. Եփեսիին, — երկուսն ալ Մոսկուայի համալսարանի դասախօսներ, — և Մ. Իվանցով, նոյն քաղթի երգաանդամներին դասախօս: Իվանցովն, որ մեռաւ 1920ին, 1918-1919 ուսումնական տարին՝ Իտալական Մարտադարանին (Studio Italiano) մէջ՝ կատարած էր լիակատար դասընթացք մը դասախօսութեանց «Դանտէի և անոր ժամանակակից ուսումնորէան» մասին. որուն մեծ շահաբերութեամբ հետևած էր այժի զարնող հասարակութիւն, չնայելով որ կենաց պայմաններն սարսափելի էին, սրահներն տաքցուած չէին): Նա մտազրուած էր կամաց կամաց դեռ շատ աւելին ընել. իրագործել «Մարգարանի» (Studio) շատ մը ծրագրներէն մին, և այնու հաստատել իսկական և

յատուկ Դանտէաբանական դասախօսարան մ Մոսկուայի մէջ: Մտանագրութեան տեսակէտով յիշելու եմ, հուսկ, նաև Պ. Կոզան, ամենէն աւելի երիտասարդն և ամենէն աւելի անուանալի Մոսկուայի քննադատներէն, և անոր գիրքը «Պատմադրիկն մատենագրութեան արևմտեան Եւրոպոյիոյ», հրատարակուած ի Մոսկուա յամ 1912 (Ալուկով հրատարակչի մօտ ի Մոսկուա) որուն Ա. Հատորին Դ. զլուխն ամբողջապէս Դանտէի նուիրուած է:

Թրգմ. Է. Դիտո. ԳԱԶՏՈՍՏՅԱՆ Օր-ԿԱՄԱՍ
Տեսուչ Մոսկուայի
«Խաւ. Մարգարանի»
«Գրող Իսաւիա». Հոգմ, 1921, Մայիս, Թ. 5.

ԵՐԿԱՍՈՒՐՈՒԹԻՒՆԻՔ ՏԱՆԳԵՒՑ

Մե. Է Ֆերէնցէ 1265 Մայիս 8. — Վիճ. Է Ռազննա 1921 Սեպտ. 14:

Vita Nuova (Նոր կեանք). Իր վրայօք հոգեբանական ուսումնասիրութիւն մ'է: Հոն կը պատմէ նաև առ Պլաթինչէ ունեցած սէրը. Եարպրից' երբ 26 տարեկան էր:

Le Banquet (Խնդրոյք). Իր ժողովրդական լեզուով գրած քնարեպոկական բանաստեղծութեանց մեկնութիւնն է:

De Vulgari Eloquio (Թաղապա Աշխարհաբարի). Լատիներէն լեզուով: Իտալական լեզուի ոգւոյն վրայ կը խօսի: Նոյնպէս անոր գործած ծովանքն մասին՝ ամէն տեսակներու մէջ:

De Monarchia mundi (Թաղապա Միապետութեան և աշխարհի). Լատիներէն լեզուով: Երեք գիրքերու բաժնուած է, որոնց մէջ կը զբաղի քաղաքական նիւթերու վրայ:

La Divina Commedia (Աստուածային կատակերգութիւնը). Բաժնուած է երեք մասերու. Դժոխք. Քաշարան. Արքայաշրջան: Կը սկսի 1292ին. կ'աւարտէ 1320ին: Առաջին տպագրութիւնը եղած է 1472ին: Մինչև 1516 ունեցած է 28 տպագրութիւն:

— «Աստուածային կատակերգութիւնը» ուրիշ բան չէ՝ եթէ ոչ երկար քնարկագոյրիւն մը, ուր միշտ ասպարէզի մէջ է բանաստեղծն ու իր յատուկ սէրերը:

«Ամսօրեայ Գրական Պահակ» Հոգմ, «Ճիւղման Լիտերատիկ կտակը»: